

## ԲԱՆ ԽՐԱՏԱԿԱՆ

## Ա.Ա.ՅԵՎ. ՅԱ.Ռ.ՋԱ.Ռ. ՅԵԿԵՑԻՈԶ ԹԷՌԴՈՍԻՈՅ

Ե. Տ. Ն. Գ. Ի. Տ. Ա. Խ. Ջ. Ի. (1).

Այսօրուան նախատօնակին ու վաղուան հը-  
րաշափառ տօնը կկատարեմք ի յիշատակ  
Դիւտի Ս. Խաչին Քրիստոսի, այսինքն Քրիս-  
տոսի Տեառն մերոյ փրկական սուրբ Խաչին  
գտնուիլը կտօնեմք, որ եղաւ տակից 1550  
տարիի չափ առաջ՝ Հեղինէ թագուհւոյն  
ձեռքովը: Եւ պատմութիւնը այս է:

Երբոր Յովսէփ Արեմաթացին եւ Նիկոդե-

(1) Հոկտեմբերի 47-ին ծանուցում մը ըրած եր Սոազ-  
նորդը եկեղեցւոյն մէջ այս իմաստով. „Մեր ուսումնա-  
,, բանին կարգերէն մէկն ալ այս է որ շաբար իրիկուննե-  
,, ըը խրատ մը կիսուուի աշակերտաց՝ երկրորդ օրուան  
,, տօնին խորհուրդը հասկցընելով, կամ թէ այն օրուան  
,, աւետարանին խօսքերը բացատրելով, կամ թէ շաբրուն  
,, մէջ տօնուելու սրբոց զիստուրներուն վարքը համառօտ  
,, կերպով մը պատմելով: Կիափաքիմք որ այս խրատնե-  
,, ին շանուին նաև բարեպաշտ ժողովրդականք, արք եւ  
,, կանայք. Եւ որովհետեւ ուսումնարան երբաւը ձեզի ան-  
,, կարելի է, իսկ աշակերտաց եկեղեցի գալը աւելի դիւ-  
,, րին, ուստի կնրաւիրեմք զձեզ որ շաբար իրիկունները  
,, եկեղեցին չպակասիք, որպէս զի երեկոյեան ժամերգու-  
,, թենին յետոյ տրուելու ոգեշան խրատները լուսաւոր  
,, զուտ քայիք: Ատենով զեղեցիկ սովորութիւնը մը կար  
,, նաև Խրիմու եկեղեցեաց մէջ, որ ամեն օր երեկոյեան  
,, ժամերգութենէն առաջ Յայսմաւուրք ըսուած զբքին մէ-  
,, ջէն այն օրերը տօնուելու սովորերուն պատմութիւնը կը-  
,, կարդացուէր: Մեք այն զովինի սովորութիւնը մեզնէ ա-  
,, ռաջ եկած առաջնորդաց հրամանովը դադրած գտնելով՝  
,, թէպէս չնորոգեցինք, բայց անոր օգուտները յոյս ու-  
,, նիմք զոնկ այս կերպով վայելել տալու մեր բարեպաշտ  
,, ժողովրդոցդ, եւ կյուսամք թէ մեր յոյսը եւ ձեր եռանդը  
,, անստուդ չեն մնար”:

Այն ատենախօսութեանց առաջինն է ահա այս տեղ դը-  
րուածը:

Մոս իջուցին Քրիստոսի Տեառն մերոյ մար-  
մինը խաչին վրայէն ու սուրբ գերեզմանը  
գրին, որ Գողորուած լեռնէն հեռու  
չէր, խաչը քիչ մը ժամանակ ալ մնաց այն  
տեղը: Բայց Քրիստոսի յարութենէն ու համ-  
բարձմանէն ետքը Հրեայք առաքելոց գէմ  
հալածանք որ հանեցին, թէ սուրբ խաչը  
եւ թէ երկու աւազակաց խաչերը եւ սուրբ  
գերեզմանը հողով ու ազբիւսով ծածկեցին  
անյայտ ըրին: Յետոյ հեթանոս Հռովմայե-  
ցիք երբ բոլորովին տիրեցին երուսաղեմի,  
կուռք ալ անկեցին Գողգոթա լեռան վրայ  
ու կպաշտէին:

Քրիստոսի 505 կամ 506 թուականին էր  
որ մեծն կոստանդիանոս երկինքը լուսաւոր  
խաչ մը տեմնելով դարձի եկաւ, քրիստո-  
նեայ եղաւ, հետն ալ խիստ շատ մեծամեծ-  
ներ, եւ յանուանէ իւր դշնոյ մայրը Հեղինէ:  
Այս բարեպաշտ թագուհւոյն սրտին մէկ մեծ  
փափաքը այն եղաւ որ Քրիստոսի Տեառն մե-  
րոյ տնօրինական տեղերը քալէ ու աչքովը  
տեսնէ. Եղաւ գնաց երուսաղէմ, եւ ամէն  
ըանէ առաջ ետեւէ եղաւ որ Քրիստոսի սուրբ  
խաչը եւ գերեզմանը դանէ: Երուսաղեմի  
կործանմանէն ետքը Հրեայք նորէն սկսած  
էին ասդիէն անդիէն իրենց մայրաքաղաքը  
ժողվուելու, Հեղինէ թագուհին կանչեց  
զանոնք ու հրամայեց որ անպատճառ ցուց-  
նեն այն տեղը՝ ուր որ խաչեր էին զՔրիստոս,  
եւ այն խաչը՝ որոյ վրայ զինքը խաչեր էին:  
Շատ շիոթեցան Հրեայք եւ չգիտէին թէ  
ինչ պատասխան տան. բայց Յուղա անունով

\*.

բարեպաշտ չըեան, որ յետոյ կիւրեղ ըսուեցաւ, առաջ անցաւ եւ իւր պապերէն լսած լինելով՝ պատմեց ու ցցուց սուրբ Խաչին թաղուած տեղը։ Գնաց թագուհին մեծ բաղմութեամբ Գողգոթա, փորել տուաւ այն տեղը դիզուած հողն ու աղբիւոը, եւ բացուեցաւ Քրիստոսի գերեզմանը, եւ անոր մէջ կամ քովը գտնուեցան երեք մեծամեծ խաչեր. եւ որովհետեւ Քրիստոսի սուրբ Խաչին վրայ գամուած տախտակը բաժնուած ու մէկդի ձգուած էր, չկրցան իմանալ թէ այն երեքին մէջ որն է Քրիստոսի խաչը, եւ որոնք են աջակողմեան ու ձախակողմեան աւազակներուն խաչերը։ Այն օրերը նոր մեռած երիտասարդ կամ պատանի մը կար, բերին առաջին եւ երկրորդ խաչերուն վրայ դրին, ամենեւին կենդանութեան նշան մը չերեւցաւ. բայց երրորդին վրան գրածներուն պէս՝ մեռելը յարութիւն առաւ եւ բոլոր ժողովուրդը ուրախութեամբ փառք տուին Աստուծոյ եւ երեսի վրայ ընկած երկրպագութիւն ըրին կենդանարար սուրբ Խաչին։ Անքժկելի հիւանդութեամբ հիւանդացած այրի կին մըն ալ կար, անոր տարին սուրբ Խաչը եւ իսկոյն առողջացաւ բոլորովին։ Հեղինէ թագուհին այս սքանչելի գիւտին վրայ սաստիկ ուրախացած՝ հրամայեց որ շուտ մը մաքրեն բոլոր այն տեղը, եւ վրան հոյակապ տաճար մը կանգնեց, որոյ մէջ առնուեցաւ թէ սուրբ գերեզմանը եւ թէ Քրիստոսի Տեառն մերոյ խաչելութեան տեղը, որ եւ մինչեւ ցայժմ մեծ եւ ցանկալի ուխտատեղի է ամենայն բարեպաշտ քրիստոնէից։ Իսկ սուրբ եւ պատուական խաչը փառաւոր ամանի մը մէջ առաւ եւ նոյն տաճարին մէջ դնել տուաւ յերկրպագութիւն հաւատացելոց։

Ահա այս աստուածային գանձուն գտնուածին տարեգարձն է որ կիատարեմք այսօր, Քրիստոսակը ժողովուրդք։ Ուրիշ ատենի թողումք պատմելը թէ ինչպէս նոյն սուրբ խաչը 500 տարիի չափ ալ այն տեղը կենալին յետոյ Պարսից ձեռքը գերի ընկաւ, եւ յետոյ Հերակլ կայսրը պատերազմով յաղթեց Պարսից եւ սուրբ Խաչը ետ դարձուց երուսաղէմ, որոյ յիշատակը կտօնեմք Խաչվերացի օրը, որ եւ կըսուի Վերացումն արքոյ Խաչին։ Ետքերը սուրբ Խաչը տարուեցաւ երուսաղէմէն Կ.-Պոլիս, եւ անկից անոր միլիոնաւոր կտօները բաժնուեցան աշխարհիս ամէն կողմերը արեւելք եւ արեւմուտք։ Այժմ այն է մեր մտածելիքը թէ որքան մեծ ուրախութիւն է բարեպաշտ քրիստոնէի մը՝ Քրիստոսի սուրբ Խաչին գտնուիլը, որ սրբոյն Պօղոսի նման ճշմարիտ աշակերտացն Քրիստոսի մի միայն պարծանք, մի միայն ուրախութիւնն է։ Եւ Քրիստոսի Խաչը ըսելով պէտք չէ հասկընամք միայն այն սուրբ կենաց վիայալ, հապա նաեւ որ եւ իցէ խաչ կամ նեղութիւն որ տրուած է ամենայն քրիստոնէից, եւ ամէն մարդ պարտական է այն խաչը կոնակը առած՝ սիրով եւ ուրախութեամբ գիմելու ի Գողգոթա, եւ Քրիստոսի հետ իւր խաչին վրայ գամուած մեռնելու։ Այս է նոյն իսկ Փրկչին մերոյ իւր սուրբ Աւետարանին մէջ ըսածը թէ «Որ ոչ առնու զիսաչ իւր եւ գայ զինի իմ, չէ ինձ արժանի»։ այսինքն՝ ով որ սիրով չառնուր իմ իրեն տուած խաչս ու իմ ետեւէս չիգար, այնպիսին արժանի չէ ինձի աշակերտ ըսուելու եւ իմ քովս հասնելու։ Հարկ չէ ըսել, Քրիստոսասէր ժողովուրդք, թէ աշխարհիս երեսը ամէն մարդ ալ իւր խաչը գտած է։ Վասն զի ով կայ մեր մէջն որ իրեն համար

խաչ մը չունենայ . մէկուն խաչը իւր աղքատութիւնն է , մէկալինը հիւանդութիւնը , մէկ ուրիշինը այս կամ այն փորձանքը կամ ձախորդութիւնը : Հօր մը՝ մօր մը խաչը իրենց անպիտան կամ անառակ որդին կը բնայ լինել , ինչպէս որդւոյ մը խաչն ալ գուցէ իւր անկիրթ կամ անկարգ ծնողքն են : Վերջապէս մէկը չկայ որ , ինչպէս ըսի , իւր խաչը գտած չլինի . բայց բանն այս է թէ արդեօք ուրանի է ամէն մտրդ իրեն խաչը գտածին , ինչպէս որ կուրախանայ այսօր սուրբ եկեղեցին Քրիստոսի սուրբ Խաչին գլուխուելուն վրայ :

Այս , Քրիստոսասէր ժողովուրդք , մեծ ուրախութիւն կցուցընէ այսօր սուրբ եկեղեցին՝ աւեախտ տալով իւր հարազատ որդւոցը եւ ըսելով . « Զոր Հրէիցըն ծածկեալ զանթաքչելի ըզգանձրն , փափաքմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ . եկայք ժողովուրդք , երկրպագեսցուք » . այսինքն թէ ով ժողովուրդք Քրիստոսի , այն գանձն որ անկարելի էր որ մինչեւ վերջը ծածուկ մնայ , եւ Հրեայք ծածկեր էին , Հեղինէ թագուհւոյն բաղձանքովն ու ջանքովը գուրս ելաւ ու մեզի ամենուս համար ծառ կենաց եղաւ . եկէք ուրախութեամբ եւ ջերմեռանդութեամբ երկրպագութիւն ընեմք անոր : — Բայց ասոր հետ մէկտեղ կուզէ որ ուրախանամք ամէնքս ալ նաեւ այն խաչին վրայ որ ամէն մէկերնիս ընդունած եմք յԱստուծոյ եւ կամ գտած եմք աշխարհիս երեսը . վասն զի անով միայն կրնամք ճշմարիտ ա-

շակերտ համարիլ Քրիստոսի , եւ աջակողմեան աւազակին պէս իրեն խաչակից լինելու եւ գրախտը մտնելու արժանաւոր :

Բայց ինչ պիտի ըսեմք , մանաւանդ թէ ինչ կըսէ սուրբ եկեղեցին այն հաւատացելոց որ իրենց խելքն ու միաքը տուած են աշխարհիս ունայն փառացը եւ անցաւոր զուարձութեանց եւ ամէն տեսակ խաչէ , այսինքն նեղութենէ , փորձանքէ , հալածանքէ , չարախոսութենէ որչափ որ կրնան կրփախչին : Ապա ինչ պիտի ըսէ անոնց որ այդչափն ալ բաւական չհամարելով՝ իրենք միայն ուրիշներուն խաչ պատրաստելու նեղութիւն եւ վնաս պատճառելու կաշխատին : Ո՞չ ապաքէն հաւասար պէտք է ճանչնայ զանոնք խաչահանուացն Քրիստոսի եւ Քրիստոսի խաչին թշնամիներուն : Ապա ուրեմն անոնց համար ոչ թէ ուրախութեան օր է վաղուան տօնը , այլ սգոյ եւ տրտմութեան : Իսկ մեք հաւատացեալքս Քրիստոսի եւ ջերմեռանդ ուխտաւորք եւ երկրպագուդք սուրբ խաչին , մեք որ գիտեմք կենաց փայտին սքանչելագործ զօրութիւնը , եւ միանդամայն անով կպարծիմք իբրեւ թագաւորական փառաւոր նշանաւ , յնձամք եւ ուրախանամք այսօրուան օրս , եւ նոյն պատուական սուրբ խաչէն ոյժ եւ զօրութիւն խնդրեմք , որպէս զի թեթեւ գան մեզի մեր անձնական խաչերը , եւ այնպէս ուրախութեամբ խաչակից լինելով Փրկչին՝ իրեն հետ արժանի լինիմք նաեւ յաւիտենական փառաց եւ երանութեան . նմա փառք յաւիտեանս . ամէն :

